

Այսօրիկ եմ մարդկայնոյս անա բեկորք գիտութեան :
 Եւ յե՛ս հիմնգ հազար ամաց համապազորդ յերկուանաց,
 Յե՛ս այնքան յարատեակ նրգանց՝ ա՛յնքան վասակոց,
 Ա՞յս իցէ բառն յե՛տն, որ մեզ անտի էր մնալոց :
 Ո՞հ, անմիտ չըստականք, զըլուխ՝ ուղեղ՝ ողորմուկք,
 Որ պէսպէս եղանակօք ի յայտ ատէ՛ք զամենայն :
 Թեւոց էին ձեզ պէ՛տ՝ առ ի յերկինքս չուելոյ .
 Յանկանալ ցանկանայիք, այլ պակասէր ձեզ հաւատք .
 Ո՞հ, հոգւոյ խոցելոյ է հպարտութիւնըն ձեր ծնունդ .
 Գիտէիք դուք ըզսանչանս որով լըցեալ էր սիրտ իմ .
 Գիտէիք ապա՛հէն եւ գրառնաւունչն այն խորհուրդ,
 Որ սայ մարդոյ սարսել ի սեսանելըն զանհունն :
 Կացցուք ապա յաղօքս, նրզովեցուք զեղկուրիւն
 Մանկամիտ հաւուոց ձերոց, զայնքան սնոտի վասակոց :
 Աւասիկ մինչդեռ մարմինքդ ձեր յանիւն կան դատեալ,
 Ըզգիրմօք ձեր վասըն ձեր եկեալ կամ ծունըր դընել :
 Եկա՛յք, հարսասանք հեթանոսք, տարք գիտութեան,
 Քրիստոնեայք անցեալ դարուց, ե՛ւս եւ այժմուս յերազողք :
 Աղօթք, հաւատացէ՛ք ինձ, եմ յուսոյն աղաղակ .
 Կարդացուք առ Աստուած, զի խօսեսցի նա ընդ մեզ :
 Է՛ւ արդար նա եւ բարի . քողքէ անուուտ ձեզ ըզմեղս .
 Շատ լիցին վիտէրն ձեր . այլն ամենայն մոռացի :
 Թէ երկինք իցեն ունայնք, թեւամանեմք եւ ոչ գոք .
 Թէ գոյ ոմըն որ լըսէ մեզ, կալցի զմէնջ իմքին գութ :

Թրգով. Թ. Ե. Գ.

ALF. DE MUSSET

ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ

ԱՆՁՈՒԳԱԿԱՆ ԶՈՅԳԸ

«Հարկն է որ հնարքի կը զրգէ հանձարը» ըսուած է իրաւամբ. այս գաղափարը կերպով մը բանալին է մարդկային քաղաքակրթութեան ստեղծագործական աշխատանքներուն բացատրութեանը : Առանց պէտքին անտեղիտալի պահանջին, մարդ պիտի չմղուէր երբեք պատրաստելու և յօրինելու այնքան ելևէջներէ վերջ տիրացած իր այժմու յառաջդիմութեանց բարձր աստիճանը : Բոլոր մտաւոր ու հոգեկան արդիւնքները, որոնցմով գոյաւորուած ու հարստացած են գիտութեանց :

արուեստից և գրականութեան գոնձարանները, սկզբնուորուած են անխուսափելի և բնազգօրէն զգացուած կամ խելամտօրէն ըմբռնուած հարկեցուցիչ պէտք մը գոհացնելու ճիգէն : Կեանքի մեծագոյն մղիչ ոյժերէն մին է ան, այդ պէտքը . անոր կենթարկուինք մենք մեր ամբողջ երկրաւոր գոյութեան ընթացքին :

Առանց այս նախախնամական ազդու մին անհասկնալի պիտի մնային թերևս մեր գոյութեան պայմանները, մեր գործունէութիւնը և ճակատագիրը, այսինքն կեանքն ինքնին, իր լրութեանը մէջ : Իրական, և կարելի է ըսել, աւական են այն գործերը միայն, որոնք ոչ թէ կոյր գիպուածի՝ այլ ստոյգ և լուրջ պէտքի մը ծրնունդն են :

Պատմութիւնը, հայելի անցեալին, դեղեկօրէն կը ցոլացնէ այս ճշմարտութիւնը, մարդկային կեանքի դանազան շրջաններուն մէջ ցոյց տալով իմացական և բարոյական օրէնքներուն եղաշրջութիւնը և անոնց արդասիքը հանդիսացած մեծ և փոքր պատերազմներու իրականութիւնը:

Այս ճշմարտութեան ամենագեղեցիկ մէկ արդարացումն է հայկական տարեգրութեանց մէջ՝ զիրերու գրեալին իրողութիւնը, ուր հանճարին շունչը, հարկին ստեղծողականութենէն սկսեալ, ստեղծեց այգային լիզուի զարգացման հիմնատարերը, հայ տառերը, անոնցմով յետոյ կենսատրեյու և բարձրագոյն յառաջդիմութեան ճամբուն մէջ զնկու համար միտքով ու սիրտով բեղուն ժողովուրդի մը հոգեկան կեանքը, իր ապահովութեան պատուանդանին վրայ խախտած ազգի մը փրկանաւորման հարցը մօտեցնելով, այսպէս, գործնական լուծումի մը ամենէն իմաստուն կերպին:

Հայաստան, Արեւելքի և Արեւմուտքի զարաւոր ընդհարումներուն իբրև ուղիւս վայր ծառայած այդ երկրը, Քրիստոնէական թուականի երգ զարուն, ծանր ճրգնածամ մը կ'ապրէր. գարելով սպառած էր անիկա իր ոյժն ու կրօնը կեանքի բիւտ կռիւի մը մէջ: Անյագ թշնամիներ քամեր էին իր ողբը: Արեւելքի շաղխով թըրծուած երբեմնի այս մարդիկ ցեղը, շատոնց արևմտեան ձգտումներէ բնուած, գիտակցած էր այլ եւս իբր ցիղ՝ իբրև ազգ ապրելու իր անառիկ իրաւունքին տիրականութեանը:

Իւրզանդիոն ու Պարսկաստան, անհամար ժողովուրդներու ձուլարան գործած այդ երկու ահաւոր զօրութիւնները, իրենց ամենէն վտիտ և անզօր կարծած այս որսին մէջ չէին կրցած ջնջել բուն կեանքի ակը, ապագայի յոյսը: զօր վերջին բախտորոշ վայրկեանը կարծես աւելի պայծառացեցեր էր հիմակ, վասն զի նոր ոյժ մը անոր հոգւոյն խորքին մէջ ի մի գանգեր էր խորտակուած հաւատքի մը փշրանքները: Այդ ոյժը համայնական ինքնագիտակցութեան այն զգացումն էր, զոր Աւետարանը արթնցուցած էր այդ ժողովուրդին սիրտին մէջ ճիշտ այդ վայրկեանին, երբ անողոք հանգամանքներ սկսեր էին

մահուան խոկումներով խռովել անոր միտքը: Քրիստոնէութիւնը կատարեր էր ազատարարի իր ազնուական դերը՝ իր շրջութաներուն վրայ ինկած ազգի մը կեանքին մէջ: Ո՞վ պիտի կրնար մարել անոր բորբոքած խանդավառ տեսիլքին հրայրքը: Հայութիւնը փարած էր Յիսուսի կրօնքին, բայց Ասորի ու Յոյն քարոզիչներու բանն ու խօսքը խզուրբախնի տաղտուկը միայն կը պատճառէին իր լսելիքին՝ իբրև խորթ ու անհրապոյր լեզուներու մուրացածոյ հնչիւններ:

Հոգեբանական այս պատկերը սրտառուչ գոյներով կը նկարէ Փարպեցին երբ կ'ըսէ. «Աւսուցիչները կը հառաչէին և կ'ափսոսային՝ տեսնելով իրենց ապարդիւն ճիգն ու ջանքը ժողովուրդի մը համար, որ Աստուծոյ Տունէն կը մեկնէր դատարկ հոգիով»:

Հոգեկան տագնապի և տքնութեան այս մեծ երկունքի պահն էր որ իբրև անտեղիտայի հարկի մը զրգապատճառէն, ծնաւ սրբութեամբ և հանճարով անզուգական այն գոյգը, Սահակ Մեարոպ, որոնց յիշատակին պաշտամունքը խմբած է զմեզ այսօր, իրենց գաղափարին և գործին նուիրուած այս յարկին տակ:

Ազգերու և ժողովուրդներու ներկան ու ապագան լուսաւորող ազգակները աւելի բարոյական պէտք է ըլլան քան թէ նիւթական: Առանց բարոյականի՝ անիմաստ է բանաւոր կեանքը: Սոսկ նիւթական ոյժերը վաղանցուկ են և անկատար:

Իբրի, գրականութեան ու Գիրքի, այսինքն լեզուի, արուեստի ու կրօնքի երբեակ ուժերով է որ կը կերտուի ժողովուրդի մը մտաւոր ու հոգեկան կեանքին շէնքը: Եթէ գիրը ատաղձն է այդ շէնքին, գրականութիւնն է անոր մարմինը, ուր կը միաւորուին ժողովուրդի մը մտաւոր ու բարոյական արդիւնքները: Պատմութեան ուղիէն ընթացող բոլոր այն ազգերը որոնք չեն կրցած տիրանալ գիրի ու գրականութեան, ուշ կամ կանուխ կը կորսուին իսպառ, անհետ անցնելով կեանքի թատերարեմէն, իրենց նաւարկումէն խլիակներ միայն թողով հոն:

Իբրը, այս բառը հասկնալով մասնաւորապէս գրականութեան իմաստով, էական հիմն է ժողովուրդի մը ինքնուրոյնու-

թեան. անոր վրայ կը կանգնի ազգի մը ապագան: Սահակ և Մեսրոպ իմաստութիւնը ունեցան ըմբռնելու այս ճշմարտութիւնը, և քաջութիւն՝ մարմին տալու այդ ըմբռնումին: հոս է անոնց մեծութեան գաղտնիքը. վասն զի եթէ հասկնալը առաքինութիւն մըն է, զայն իրագործելը ստոյգ մեծութիւն է կամ մեծագործութիւն:

Անոնք մեր պատմութեան ամենամեծ դէմքերը և ամենահարուստ փառքերն են, և իբր այդ, կենդանի ապացոյցները ինքնին՝ զիրենք ծնած ազգին հոգեկան մեծութեան և գեղեցկութեան: Ազգեր՝ քաղաքակրթութեան թատերարեմին վրայ ապրելու իրենց իրաւունքը կը կորսնցնեն իսպառ երբ կը դադրին այլևս մեծ մարդիկ արտագրելէ: Սխալ չ'ըլլար բնաւ ըսել թէ ազգերու բախտը մեծ նկարագիրներու ձեռքն է յաճախ. եթէ ժողովուրդը մարմինն է ազգին, մեծ մարդիկ անոր սիրտը կը կազմեն:

Տենդագին սիրով և ամբողջովին նուիրուել հանրագոյտ ձեռնարկի մը մասնումին՝ ազնիւ գործ է անշուշտ, բայց անոր իրագործումին համար չվարանիլ բնաւ ի սպաս գնելու իր կեանքն ու հոգին՝ ազնուական եւ հոյակապ է ըստ ինքեան: Գեղեցիկ է Հերշել մ'ըլլալ, և իբր գիտուն, զննել, չափել կշռել ու վերլուծել արեւը, բայց սքանչելի է Պրոմէթէոս մ'ըլլալ եւ երկրի վրայ իջեցնել անոր կրակը: Այս երկրորդ դերին մէջ միայն կրնանք ճանչնալ մենք մեր մեծ զոյգը, Սահակ և Մեսրոպ:

Երկիցս հազարամեայ մեր անցեալը յաճախ փոթորկուած է արեան ու աւերի հեղեղներով. անարդարութիւնը, անգթութիւնը, ներքին պառակտումներ, դժբախտ պատահարներ գերեզմանի վերածեցին յաճախ մեր երկիրը. ամէն ինչ կորսնցուցինք, բայց Գիրին հրաշքը փրկեց մեր կեանքը: Ազգովին և յանհունս երախտապարտ ենք անոնց որոնք այդ հրաշքը գործեցին:

Ըսինք թէ մեծ մարդիկ կենդանի ապացոյցներն են զիրենք ծնող ազգին հոգեկան մեծութեան: Ազգին գոյութիւնն ու ինքնութիւնը փճացումէ զերծուցանելու մասին Սահակի և Մեսրոպի հոգիներուն մէջ խմորուած յղացքը բիւրեղացումն է լոկ հանրական այն կամքին որով հայութիւնը ուզած է տէր մնալ ապրելու իր իրաւունքին:

Ապրելու իղձը ամենէն վսեմ և ամենէն հրաշալի զգացումն է մարդուն մէջ, իբր անհատ և իբր համայնք միանգամայն նկատի առնուած ատեն: Այդ իղձն է որ կամքի փոխարինուած է մեր ազգային գիտակցութեան մէջ: « Հայը, ըսած է հեղինակաւոր միտք մը, Արեւելքի այն ժողովուրդն է, որուն ամբողջ պատմութիւնը իր ծագումէն մինչև վերջ, բոլորք մը և պայքար մը եղած է զինք անճիտել ուզողներուն դէմ. կ'ուզենք ապրիլ, այս երկու բառերուն մէջ կ'ամփոփուի հայոց պատմութիւնը ամբողջ »:

Երբ դարուն մեծ դէպքը փառաւորումը եղաւ այդ կամքին, երկու մեծ Սուրբերու և հանճարներու հանդիպման կէտին վրայ: Գիպուած մը չէ որ մտակցուց զանոնք իրարու այլ ազգին հոգիին ներշնչումը, և անոր մէջ յայտնուած Աստուծոյ կամքը: Անկարելի է արդարեւ առանց նախախնամական ներգործութեան մը խորհուրդին բացատրել այդ ճշմարիտ մեծագործութեան մտածումն ու յաջողութիւնը: Ի զուր չէ որ մեր խանդավառ պատմապիւրները հրաշագան այս արդիւնքը բացատրելու համար Աստուծոյ ձեռքէն ելած լուսաւոր ուրուագիծներ կը տեսնեն Մեսրոպի աշքերուն տողեւ, իբրև նոր Մովսէսի մը՝ որ Հայաստան աշխարհին կը բերէր նոր Օրէնքներ:

Սահակ և Մեսրոպ գիտակից և կամաւոր գործիքներ եղան ազգային այս զգացումին և աստուածային կամքին, զորս իրագործեցին մտաւոր ու հոգեկան մեծ արժէքներով: Որքան ատեն որ ապրի հայը իբրև ազգ ու եկեղեցի, որքան ատեն որ աստուածային Մատենանը մնայ ամենէն կենդանի խորհրդատուն մեր հոգիներուն, պիտի ապրին Ոսկեդարու հայկական շարժումին այս նոր առաքեալները, հայ գաղափարականին: Ու տպագայ սերունդները մեղի պէս միահամուռ ու խանդավառ, երկիրդածօրէն ծունկի պիտի գան միշտ անոնց անուններուն առջև:

ՎԱՐԴԳԷՍ ՍՍՐԿԱՒԱԴ

